

# LA MINIATURE PERSANE

Լուսնի *Times*ը իր գրական լաւելուածին մեջ հրատարակած է հետևեալ յօդուածը Ար-  
մենակ Սապրեանի *La Miniature Persane* գրին վրա:

«Այսօր պարսկական մանրանկարչութիւնը այժմէ ական արուեստ մը չէ այլեւս: Փարիզուհիներն այլեւս թաթար իշխանուհիներուն ձեւովք չեն հագուիր եւ մեր գոհարավաճաները դադրած են քաղցր զիւմայունին զարդարանքները նմանցնելէ: Շառագոյն կակաչները եւ վարդ ծաղիկներով կեսաները անշետացած են նուշիւտիկներէն եւ բրնձափոշիի տուփերէնի»:

Պարտկական նկարչութեան պատմութիւնը զարդարութեան վերջերս ի լոյս ընծայած է, կը յիշեցնէ թեթեւ աւագանքով մը խառն այս խօսքերը Պ. Կոլուպէֆի, զոր քանի մը ամիս առաջ կը գրէր իր հըստակաւոր հաւաքածուին (այժմ՝ Ամերիկա գացած) ցուցակին ներածութեան մէջ. ուսովհետեւ մարդ գոհունակութիւնն ունի այդ գրքին երեւման մէջ ապագոյցը Վըսնելու թէ պարտկական նկարչութեան հոսանուու գծերուն եւ պերճ գոյներուն փառքը, նոյն իսկ եթէ այլ եւս չի ներշրնչեր կանացի ներքնասենեալիներու գեղեցկադիտութիւնը, կը շարունակէ հակցողին մեծարանքն ընդունիլ եւ թէ հմտութեան աշխատանքը յառաջ կը տարուի առանց տիլեթանիթներու քմահաճոյքին խանգարուելու։ Այս գրքին երեւումը պէտք է ողջունել երկու մասնաւոր պատճաներով։ Նախ, հեղինակը յաջողած է նկարի չներու մասն կենսագրատկան եւ ժամանակագրական թանկադիրին տուեալներ մէջտեղ հանել, ինամբ քով ուստի մասնակիրելով տ-

բեւելեան աղբիւլները, մասնաւորապէս ժԶ. դարու թուրք հեղինակաւոր քննադատի մը եւ գրականագէտի մը՝ Ալիի «Մէնաքի - ի - չիւնէրվիէրան»ը. երկրորդ, անիկա ուսումնասիրութեանց գաշտը ընդլայնած է, որովհետեւ իր օրինակները քաղած է ոչ միայն բազմաթիւ մասնաւոր գեղեցիկ հաւաքածուներէ, մէջը հաշուելով նաեւ իրենը, եւ Անգլիայ, Ֆրանսայի ու Միացեալ Նահանգաց մեծ մուսէօններէն, այլև Պոլսոյ երլարզի, Հին Սարայի մատենագարանէն և էվքրաֆի թանգարանէն որ օտարականներու մինչեւ ցարդ գործնապէս անձանօթ մնացած էին: Կարողացած է պատմական բացեր լրացնել, իր նախորդներուն ինչ ինչ անճշգութիւններն ուղղել, վերջապէս լուսաւոր ու համոզիչ պարզաբանում մընել այդ արուեստին զարգացման վրայ արտաքին շարժումներու և մշակութային ձգողութեանց արդիւնքներուն և արդարացումը գտնել շատ մը ոչուզզափառ նոր տեսութեանց:

Պ. Սագընեան կը դրէ կորովովն ու  
ինքնավստահութեամբը խանգամափառին որ  
գաղափարներ ունի. եւ եթէ իր արժէքա-  
ւոր նախորդիներուն վրայ խօսած ատեն եր-  
բեմն ուժգունութեամբ կ'արտայայտուի,  
հաւանական չէ որ Պ. Պ. Մարթինի և Պլո-  
շէի համբաւը չափազանց տուժէ հաշուե-  
յարդարի գործողութենէ մը որուն պէտք  
է ենթարկուի ուահվիրաներու ո եւ է գործ:  
Պ. Սագընեան վերաբռագրած է ջնական

ակնյայտ ինամութիւններ ունեցող քանի մը նշանաւոր նկարներ, դանակք քաղելով ալպօմէ մը որ ատենով Շահ-Ազգական պատկանած է և որ այժմ Պոլիս կը գրտնուի: Ինքը զանոնք ժի. գարուն յօրինուած կը համարի, մինչդեռ ընդունուած տեսակէտը այն է թէ 1258ին տեղի ունեցած մհնկուական տիրապետութենէն ետքն է միայն որ մինական ազգեցութեան կարելի է հետեւիլ պարափկ նկարչութեան մէջ: Բնականաբար գժուար է վճռական կարծիք մը յայտնել այդ նկարներուն վրայ՝ առանց բնատիպարները տեմնելու, բայց նեսի գրութիւնը որ անոնց կ'ընկերանայ, ժի. գարու աշխատանք մը յի թուիր, և ատիկա թերեւս կը տկարացնէ Պ. Սագրեանի հրապուրիչ վաստարկութիւնը: Այսու հանդերձ այդ նկարները շահեկան խնդիր մըն է որ մէջտեղ կը դնեն անշուշտ:

Պ. Սագրեանի երկրորդ տեսութիւնը որ յեղափոխիչ է, եթէ ոչ ամբողջապէս ինքնատիպ, այն է որ Պուխարայի յատուկ նկարչութեան գպուց չկայ: ԺԶ. գարու «Պուխարա» ըսուած նմուշները՝ թաթար տիրապետութեան տակ թիմուրեան աւանդութեանց վերապրում մը կը ներկայացնեն աքսորեալ նկարիչներու փոքրիկ խումբի մը մէջ. (Հուչակաւոր Միրէքը, որ երեքն կը յիշատակուի իբր Պուխարայի գպուցին պետք, ապահովապէս թաւրիզի մէջ է որ աշխատած է, և անդրոգասսեան երկիրներու հետ ենթագրեալ կապերը կը թուին ուրիշ Միրէքի մը հետ շիտթութեան մը վրայ հաստատուած ըլլալ): Այդպիսի գաղթումներ նկարիչներու որոնք, իւրաքանչիւր նոր աշխարհակալութենէ յետոյ, կ'ուղղուին՝ ինքնաբերաբար եւ երեքն ալ բռնի ուժով գէպի ի նոր մայրաքաղաք, սակաւագէպ չեն միջնադարեան Ամիայի մէջ. և այս պատճառով ինչպէս եւ ուրիշ պատճառներով բանաւոր է ջնդունիլ Պուխարայի տեսութիւնը: Պ. Սագրեանն բնականաբար շատ բան ունի ըսելու խորհրդաւոր վարպետ Պեհզատին վրայ, որուն անունը, արեւելեան աւանդութեան մէջ, Մանիի անու-

շետ, նկարչական կատարելութիւնը կը ներկայացնէ. անիկա երլարզի Մատենադարանին մէջ գտած է անոր ենթագրեալ կենդանագիրը եւ հրատարակած է զայն: Եթէ իր եղրակացութիւններն ընդունինք, պէտք է մտածենք թէ Պեհզատ իրապէս նուազ կարեւոր նոր ուժ մըն էր քան ինչ որ սովորաբար կը նկատեն զայն. — թէ անիկա իրօք ուրիշ բան չէ ըրած բայց եթէ իր նախորդներուն գործը յաջողութեամբ իւրացնել: Տեսնելու այս եղանակը հիմնըւած է այն ենթագրութեան վրայ թէ Պրիթիշ Միւզէոմի համբաւաւոր ձեռագրի մը մէջ գանուող Պեհզատի երեք ստորագրութիւնները վաւերական են. բայց, ինչպէս գիտէ ամէն ոք որ Պեհզատեան խրնդոյն լաբիւրինթոսին մէջ մտնել փորձուած է, Պեհզատի բոլոր ենթագրեալ ստորագրութիւնները կասկածելի են: Հետեւաբար, բնդունելով հանդերձ որ պարսիկ նկարչութեան այս կեգրոնական հարցի մասին Պ. Սագրեանի յայտնած կարծիքները այնքան համոզիչ են որքան նախորդ ո և է գրագէտի կողմէ յայտնաւածները, այն տպաւորաթիւնը չունինք թէ ինք վերջնականապէս լուծած ըլլայ այդ հարցը որ թերեւս անլուծելի է:

Աշխատութեան գրեթէ կէսընուիրուած է ժի. գարու Հերաթի գպրոցին և անդրոգոսսեան երկիրներու մէջ անոր վերապրումին, որովհետեւ Պ. Սագրեան իրաւամը այդ ժամանակաշրջանը կը նկատէ իբրեւ պարսիկ նկարչութեան գաղաթնակէտը: Հերաթի մէջ է, Թիմուրեանց տիրապետութեան տակ, որ պարսիկ նկարչութիւնը մոնկալական նկարագիրը ունեցող գծերը կը թօթափէ եւ զինքը բնարոշող իրականացման մանրակիրիտ ինամբավ, գծագրութեան անթերի մաքրութեան մը և երանգ սուրբման նրբանաշակ պերճութեան մը միացած, իր կատարելութեան սահմաններուն մինչեւ ծայրը կը հասնի: Պ. Սագրեանի գրքին տպագրութիւնը գեղեցիկ է եւ նկարներու վերաբարութիւնները պարունակող էջերը, որոնց երկուքը՝ գունաւոր, գոհացուցիչ են, եւ նկարներն ալ լաւ բնարուած են գրագէտին բնադիրը պատկերազարդելու համար: